

Բան զգրական երգեալ յու մեծէ է Աստեցի Բոլախէ, 69;
 Տնտեսագրութիւնի Ազուրեայ, 85;
 Հայոց ազգի քաղաքական վիճակը, 78, 80;
 Հայաստանի պատմագիր, 127;
 Տնտեսագրութիւնի հարցազոտութիւնը, 131, 137;
 Մարտիտի Բանեցւոյ Առեւտրական շարք, 134;
 Յովհ. Սահակեանի Կերպարանքի Ս. Կր. Լուսաւորը, Գաւ. 1861-62 ամի շտապագիր, էջ 1-33;
 Ներսիսի Հնարակաւոր Մեհակութիւնի Բարբառացուէր, Գաւ. Անգ. 85-40 (հիստառ):

Ինչպէս այն ցուցակէն կ'երևայ՝ ճշտագր պէտք է նկատել աւելի գործի մը նախնեաց հասնուող գրութիւններն ճշտարարելու, եւ այլ մէջ կարգի գրութեանց ժողովածոյ մը: Իբրեւ այսպիսի՝ ունի ազգային մատենագրութեան համար իւր յատուկ նշանակութիւնը: Բանի մ'իկերնագիր հետազոտութիւնը, որոնք միայն ներքին ազգիւրեկ քաղաւած են, չեն այնչափ քննական եւ հիմնական: Իսկ ժամանակակից եւ հասարակութեան վերաբերեալ յոգուածք շատ ցանցաւ են: Կրնանք ուրեմն ըսել՝ որ ճշտագրութիւն եւ բովանդակութիւնը ժողովորեան համար նշանակութիւն եւ ազդեցութիւն մ'ունեցած չէ, սակայն ուսումնականաց համար հետաքրքրական է, եւ միշտ իւր յարգը պիտի ունենայ, ոչ այնչափ ուսումնասիրութեամբ, որչափ ուսումնասիրելու մատակարարած առատ նիւթովն:

(Ընդունուիլ է) Է. Գ. Գ.

ՍՄՅՆՆԱԹՍԱԿԱՆ

ԻժնենՅ, Բանաստեղծութիւններ: Ս. Գրտեր-
 րուրգ, 1890, 84 շ. Ստորոնոգով. 80, Ծրես
 186, Գրն՝ 60 կուպէ:



Եռեանց կեղծ անուամբ ճշտարարուած բանաստեղծութեանց այս հասարակութեան ամեն նկատմամբ փորձ մըն է միայն, եւ այն՝ ոչ շատ յարող: Մատենիկն ունի տեղ տեղ բառական յարող կտորներ եւ ընդհանրապէս հեղինակին բառական բունն եւ քերականութիւնը կը ցոյցնընէ. բայց իբրեւ գրական երկհարկութիւն շատ թերակատար է: Հասարակութիւն մէջ կան նաեւ թարգմանութիւնք, թէեւ ոչ շատ բազմաթիւ, եւ ասոնք յարող չեն՝ գլխաւորաբար տաղաչափութեան արուեստին գրթիէ կատարելով պակասութեամբ: Այսպէս (էջ 42) Իբրմորօիէն թարգմանուած 12 սոց հատածին մէջ կը գտնենք յանգր. Գոյլը, եւ օրբը, Բոփոնոսոմ եւ իտասոմ, Գըքը եւ շէմնէր, եւն, որոնք յանգ իսկ չեն կրնար համարուիլ: Նոյնպէս բովանդակ գրող մէջ շատ առատ են

այսպիսի յո՛րհաւորէ տողեր, թի՛ղ անթիւ այլ վերջաւորութիւնքն՝ որոնք հաջիւ թէ կրնան ներուիլ իբրեւ յանգ: Ինքնագիր մատենն ունին բաց աստի նաեւ այն թերութիւնքն՝ որ ընդհանրապէս երկայն եւ շատ տեղ ճապաղ են առանց մասնաւոր նշանակալից բովանդակութեան: Հեղինակը նորաթիւք ըլլալով, որչափ կ'իւրեւայ, չէ կրցած իւր բունն երեւակայութեան յախուռ յղացածը կարճ, կարուկ եւ վեճմ կերպարանաց տակ ամփոփել. այնպէս որ եթէ առաւել միտ գրուէր տաղաչափութեան եւ ամփոփութեան՝ ինչ ինչ կտորներ շատ գեղեցիկ կրնային ըլլալ իրենց ստուգի աւելուշատ եւ բովանդակալից պարունակութեամբն: Գո՛թախտաբար ինչպէս ասոր՝ նոյնպէս լեզուի կանոնադրութեան եւ մաքրութեան տեղ տեղ միտ չէ գրուած. շատ ցանցաւ չեն անհիշելի տղամներ, գեղուներ եւ այլ ինչպիսիք կերպարանաց մատնուած բառեր՝ որչափ կ'իւրեւայ յանգ եւ ուր դիւրաւ հայթայթելու ճգամբ: Բազմաթիւ նման արուեստը թերեւ օրինակ կը յիշենք Եր'ակոյ՝-Ինն, շէն (ըղձացած), Գեւ (գեղեցիկ), Գեւոյն-Ինն (գեղեցիկութիւն), «սեւ աչքը պեո», Գեւոյն-Գոյն (արկնագոյն), «մն փախագ, ժողովուրդս եւն (մի, միակ) կամ մըն (մի միակ), Իննամ՝ ձեռք», ոյրոսոյն, Կոյնն եւ այլ շատ մը նմաններ: Թէեւ մատենական լեզուն այրեւելան մատենագրական լեզուն է, բայց շատ տեղ բառական որոշ կը տեսնենք արեւմտեանին ազդեցութիւնը, ինչպէս նաեւ լեզուի եւ ուղղագրութեան կանոնադրութիւնք տեղ տեղ թերի է: Տպագրութիւնը մաքուր է, թէեւ տպագրական վրիպակք ցանցաւ չեն:

Է. Յ. Յ.

ԳՍՓԱՄՄԾՄԾՄ ՄՈՄՈՄ, Հասարակ ընտիր գրուածոց ազգային եւ օտար մատենագրաց. Արձակ եւ ուսնասուր. Մամ Բ. Գ. Պոլիս, Նշան Գեղական 1890: 80 Ծրես Ը. 287: Գրն՝ 71, ողը.:

Ինչթիւքը լուսածոյ գրող թուոյն Գափաճան Գեան Ի. Թ. կը յաւելու նոր մի, որ 1888ին իւր ճշտարարկած նոյն գրող Ա. Մասին շարունակութիւնն է: Ի՛նչ է, հարցընենք մատենիկ նպատակը. «Կըլն ըստ կարի մանկանց ճաշակն, ընտիր հատուածոց վերծանութեամբն արուեստընել նոցա մտածուներն ու զգացութեանն, ցուցնել թէ որպէս աշխատող միւրեք բազմաբերուած ըրած է որեւէ նիւթ, ընդհանգրով անոր գնանգան մասերու. . . եւ այսու հետեւեոկ մոն-կոն շարտիւր-թիւնոց նպատակաւորոյ լինել» : Այս նպատակին հասնելու համար այլեւայլ ազգային լրագրաց եւ գրքերու մէջ տեսնուած հատու-

ածներն հաւաքած է հեղինակն այս մատենական մէջ, բաւական անկողնակալութեամբ:

Հատուածներն շատերուն քով հատուածաբոյն համառօտ կենսագրութիւնը գրուած է. այսպիսի կենսագրութիւններ 44 հատի շափ կը համրուին. նոյնպէս քանի մը գրագիտական ծանօթութիւններ են դժուարիմաց բառերու մեկնութիւններ: Ասով գործն ստուգիւ շատ գովելի են ուսումնարաններու յանձնելի պիտի ըլլար, եթէ չունենար քանի մը թերութիւններ, որ գոցցես բովանդակ գրքին օգուտը՝ եթէ ոչ ի դերուս կը հաննն, գոնեայ ըստ մեծի մասին կը նուազեցընեն:

Հեղինակին մտքէն վերկած կ'երեւի սա ընկալեալ սկզբունքն՝ թէ որպէս զի դասագիրք մը նպատակին յարմար ըլլայ, բաւական չէ միայն նիւթապէս աշխատիլ եւ զայն մտայլ յանձնել. այլ առաւելապէս կը պահանջուի, որ դասագիրք մը, մանաւանդ այսպիսի ընթերցուածոյ դասագիրք մը, իւր հատորներուն եւ խառնուց մէջ՝ նիւթերու զանազանութեամբն հանդերձ, ամբողջ մը կ'ազմէ: Ապա թէ ոչ՝ որպիսի ալ հետաքրքրական ըլլան նիւթիւնքն, մանկախն՝ այն կը կարգապէս զայն եւ մեծ տիրով, բայց չի հասնիր այն դիտուած նպատակին, որ էր՝ «մանկանց շարագրութեանց նպատաստանոց ըլլալ»: Այս թերութեանն ըստ բաւականի զգուշացած չ'երեւիր գործոյս հեղինակը. այնպէս որ հետզհետեւ շարունակ հասուածներն՝ փոխանակ զերար ընդգրկելու, կը վաննի զերար: Եղջնք միայն՝ «Ընդհանր հարց յիշատակն» (էջ 33) որ եթէ գրքիս վերջերք գրուէր, իւր պատշաճ տեղը կը գտներ. եւ այս՝ միայն լեզուին համար. որովհետեւ հասուածն կարգացողը կը համոզուի թէ սոյն քաջավարժ գրչի լեզուն պատշաճապէս չէ յարմարած իրմէ գրելիք երկու էջ յառաջ եղող «Կեղերտ» ընտանեկան լեզուին հետ:

Եսայմ մասին յօրինուածի սահմանութիւն կ'երեւայ հեղինակի կողմանէ: Շատ օգտակար եւ շահեկան գործ մը կ'ըլլար, եթէ գոնէ ամէն հատոր յիշեցան լեզուի միութիւն եւ նոյնութիւն ունենար: Ստորջ է լեզուն մտաց կը հետեւի եւ շատ տեղ ճաշակի, եւ հետեւաբար ըստ զանազան անձանց՝ զանազան է եւ լեզուի ոճն, բայց հարկ է միթէ, որ «գլխոցի մանուկներն» (տես Յառաջաբան, էջ 6 տող՝ 17) — որ սովորու կ'երթան ի դպրոց եւ ոչ այլեւայլ հաստածներու խառն ոճերու հեղեղին մէջ խղզուելու, — հարկ է որ այլեւայլ անձանց ոճերու եւ գրութիւններու նշանակ ըլլան: Ուր

եթէ միատեսակ եւ նմանօրինակ ոճերն ու լեզուն կ'արեւար հեղինակն անաշտ իրարմ զանազանել եւ «գլխոցի մանուկներն» մտքեւ եւ կանոնաւոր լեզուի մ'առաջորդել, եւ այլեւայլ ուճերու ընտանեցընել, այն ստեղծ այս գիրքն ալ կ'ըլլար ստուգիւ արդիւնալից եւ շահեկան, ազատելով գոնէ մանկախն հայերէն արդի լեզուի մէջ տիրող խառնաձայն խառնակութենէ եւ այլանդակ անեղբայրութենէ: —

Ընդհանրապէս ծաղկաբայ ընող մատենագիր մը պիտի կարենար զանազանել նոյն իսկ արդի լեզուին մէջ առաջին կարգի եւ երկրորդական գրողներն, եւ ոչ թէ անպիտէր ամէն մէկ հրատարակագիրն, որ այսօր յօղուած մը հրատարակած է, վաղն ըստի գրագիտաց կարգն առնու: Այս՝ անիրաւութիւն է գրագիտութեան, եւ ապագայ անաշտ պատմութիւնն այսպիսի աշխատութիւնները հաւասար պիտի դնէ — ոչնչի:

4. Գ. Մ.

ՅԱՎՈՐՈՒՄ ՅՈՎՄ. ԵՒ ԱՆՏՈՒ — Տարերք Մարդակազմութեան: Ամէն անձանց կարեւոր: Կ. Պոլս, Տպգր. 8. Գովաճօման, 1890: 8⁰ Նրսմ Ը. 103: Պատկեր 38: Գրմ 3 ռը.:

Սոյն փոքրիկ մատենան 14 Գլխոց մէջ հարց եւ պատասխանով մարդկային մարմնոյն կազմութեան գիտութիւնը կ'աւանդէ, նաեւ պատկերներով նոյնք բացատրելով: Բաւական մանրամասն կը ստորագրուին իւրաքանչիւր անդամոց կազմիչ մատենքն, պաշտօններն ու նշանակութիւնը:

Մարդակազմութեան գիտութիւնն մարդուս կենաց պահանջութեան կարեւոր, եւ առհասարակ մարդուս իւր նիւթական մասն ճանչնալու հետաքրքրութեան յագեցուցիչ գիտութիւն է. եւ այս պատճառաւ մեր ժամանակներն մեծապէս յառաջացած ու զարգացած է: Կարեւոր էր ուրեմն եւ արդիւնաւոր այն գիտութիւնը մտաշնչի ընել նաեւ մերայնոց, եւ այս արդէն սկսուած էր քանի մը տարի յաւաք: Յակոբեան Նշեցարց սոյն Տարերքն՝ նոյն գիտութիւնն աւելի ընդհանրացընելու պիտի նպաստէ անշուշտ:

Յակոբյան յանձնելի էր Մարդակազմութեան հեղինակներուն արեւերաց ակնի ընտրութիւն ընել: Մատենական առաջին էջերն միայն գիտելով՝ կը տեսնենք որ մարդակազմութեան տրուած սահմանն (էջ 1) բաւական պղտոր աղբիւրներէ բխած է: Մարդակազմութիւնն մարդուս բարեօն (եւ ոչ՝ մարդկային) կազմութեան գիտութիւնն է: Այս պղտոր արեւեր ազգեցու-